

հեռագէտով 14,000.000<sup>էն</sup> աւելի կ'ելլան: Ասոնք միւրրակաց պէս արեւուն վրայ չեն պտրտիր, և ոչ իրենց լոյսն ու ջերմութիւնը անկէ կը մուրան. այլ իւրաքանչիւր որ մէյմէկ արև է, որուն չորս կողմն հաւանականաբար ուրիշ միւրրակներ կը դառնան, ինչպէս մեր արևուն: Սօտագոյն աստղը մեզմէ հեռու է՝ քիչէն ըսելով՝ 212,000 անգամ որչափ որ մենք արևէն հեռու ենք, այսինքն 17,000.000,000,000 միոն: Իսկ լոյսը որ, ինչպէս ձեզի ըսի, կէս քառորդուն մէջ արևէն մեզի կու գայ, մօտագոյն աստղէն հասնելու համար իրեք ու կէս տարիէն քիչ պակաս պէտք է. իսկ հեռագոյններէն՝ թերևս դարեր: Սրչափ ուրեմն մեծ պիտի ըլլան ասաստղերը, որովհետև այսչափ հեռաւորութենէն կը տեսնենք զիրենք: Այժմ ըսուած աստղին համար հաշիւ ըրած են որ 21,114,865 անգամ արևէն մեծ է:

« Այսչափ զարմանալիքներ կան, տղօք, և մենք փոյթ չենք ըներ. ուրովհետև ամէն օր աչու ընուս տակն են: Բայց ո՞վ ստեղծեց այս անբաւ միջոցը, ո՞վ ցանկեց երկինքը այնչափ լուսաւորներ. ո՞վ անոնց երազութիւն տուաւ ու կարգ սահմանեց: Ս՛կ պատանեակք, երբ ուսումն արարչութեան գեղեցկութիւնն ու մեծվայելութիւնը մեզի կը յայտնէ, խոնարհինք մեր փոշոյն և օրհնենք Հաստիչն ու բարեբանենք: Արկինք իրեն փառքը կը պատմեն. իր վրայ կը խօսի աւազին փայրիկ հասար. իրեն կ'ազազակէ ծովուն մունչիւնը ու կայծակին ճայթմունքը, ինչպէս միջատին հաւաչանքն ալ զոր քալելու ատեն նիդ ոտնհար կ'ընէք: Ինքը կ'ուղղէ արփիներուն ընթացքն ու ճճւոյն կերակուրը կը պատրաստէ. նա ստեղծեց, նա կը պահէ, նա մէկ խօսքով կրնայ իսպառ կործանել... »

Կը շարունակուի :



Ն. գաղղիացի մարաշախտը :

Արդէն ծանօթ են ազգերնուս հմուտ ընթերցասիրաց մեծին՝ Վաթուհոնի զօրավարաց վարքն ու քաջութիւնը, որոնց երևելիներէն մէկն ալ իրաւամբ կը սեպուի Նէ: Վանի մը տարի է որ Վաղղիոյ մեծազօր ու վարձահատոյց կայսրութիւնը՝ ի յիշատակ այս հռչակաւոր անձին՝ Վարիզի մէջ իրեն պղնձէ արձան մը կանգնել տուաւ. այս առթով ահա մենք ալ արժան կը համարինք համառօտ տեղեկութիւն մը տալու այս զօրավարիս վրայօք:

Սիբայէլ Նէ մարաշախտը, Ալէքինկէնայ Վուքս, Սոսքուայի Իշխան և իր փառաւոր արդեանցը համար՝ Վաթուհոնէն Քաջն Գաջոյ մահանուանեալ, ծնաւ 1769 յունուարի մէջ Վերմանիոյ Սար-Սուի քաղաքը. և էր սրբի տակաւորործի մը: Առջի բերան նօտարութեան ուսմունքը սորվելու մտաւ. բայց յետոյ իրեն աշխոյժ ու եռանդուն բնութեանը անյարմար սեպելով այդ վիճակը՝ տասնևութ տարուան հասակին մէջ հեծելազօրաց գնդի մը մէջ մտաւ: Արբ 1789ին խռովութիւնը ծագեցաւ գեռ ինքը փոքր պաշտօնէի աստիճան ունէր, որ ազնուական չեղօղներուն ամենէն մեծ պատիւն էր. բայց Նէ ամենայն ոգւով ինքզինքը զինուորական վիճակին տուած ըլլալով տեղակալ անուանեցաւ, և առջի զէնք առնելը Վամարը անունով զօրավարին տակ սկսաւ. յետոյ Վլէպէրի տակն ալ խել մը ծառայեց որ իրեն կերպին վրայ շատ գոհ էր ու շատ կը գովէր. քիչ վերջը աջակից զօրավարի գնդապետ եղաւ, և իր զօրքերէն անխնայ պատուանունը ստացաւ: 1796ին Վուստանի զօրավարութեանը տակ եղած բանակին մէջ մտնելով ըրած նորանոր գործոյր համար վաշտի զօրավար անուանեցաւ, և այսպէս օրէ օր երթալով աւելի կը մեծնար: Բայց Սրբեմեզերիի պատերազմին մէջ իր ձին մեռնելով՝ ինքն ալ թշնամեաց ձեռքը գերի ինկաւ: Հօշ՝ որ ան միջո-

ցին նոյն բանակին հրամանատարն էր և Վէի քաջութեան վրայ մեծ համարումն ունէր, գերեփոխութի ընելով թշնա մեայ հետ՝ զՎէ ազատեց և գնդապետ ըրաւ։ Քամբօֆերմիօի դաշնադրութենէն ետև՝ երբ թշնամութիւնները նորէն սկսան, Վէ Պեռնարտօղի զօրավարութեբ տակ պատերազմելով, տիրեց Սանհէյմի. յետոյ Պանուբեան բանակն անցաւ, որուն առաջնորդն էր Սասէնա, ու հոն նորանոր քաջութիւններ ընելէն ետև, նորէն հռետտեան բանակը կանչուեցաւ, որուն առժամանակեայ հրամանատարութիւնը իրեն յանձնուեցաւ. աս միջոցին սկսաւ Վարդոս արշիգուքսին դէմ՝ կռուիլ որ Յուրիկի մօտերը Սասէնայի գործօր արգելք կ'ըլլար. և ետքը բարձրագոյն հրամանատարութիւնը Սքուրպ զօրավարին ձեռքը թողուց։ Վէ հռետտեան բանակին մէջն էր երբ նոյեմբերի 18<sup>ն</sup> Քարիզի մէջ երկոց հիւպատոսաց իշխանութե դէպքը պատահեցաւ։ ՕՊոնաբարդէ միայն 'ի լրոյ կը ճանչնար՝ Ռտալիոյ մէջ ըրած հիանալի քաջութեանցը համար. սակայն Քարիզի մէջ ելած խռովութեան շատ ցաւեցաւ, հասարակապետութեան նորէն հաստատուելուն չար գուշակութիւն մը համարելով։ Մյս միջոցիս Սոօի առաջնորդութեանը տակ հռետտեան բանակը նորէն պատերազմի ձեռք զարկաւ, ուր Վէ նորանոր քաջութիւններ ըրաւ, և գլխաւորապէս հօհէյիստէնի պատերազմին մէջ։ Վիւնրվիի հաշտութենէն ետև Քարիզ դառնալով՝ շատ պատիւ գտաւ առաջին հիւպատէն որ զինքը իր կողմը ձգել կը ջանար. և այս վախճանաւ զինքը հեծելազօրաց ընդհանուր հրամանատար կարգեց, և քիչ ետքն ալ հելուետիոյ կառավարութեան քով լիազօր դեսպան անուանեց։ Վէ շատ խելքով կատարեց այդ պաշտօնը, և անանկ աղէկ ճամբայ մը բռնեց որ երեք ամսուան մէջ բոլոր երկիրը խաղաղեցաւ։ Վայսերական կառավարութիւնը հաստատուելէն ետև, Վէ մարաջատութեան գաւազան ընդունողներուն

առաջիններէն մէկը եղաւ։ 1805<sup>ն</sup> պատերազմը նորէն սկսելով՝ շատ տեղ Վէ զարկաւ զթշնամին, և գլխաւորաբար յԱլքիսիէն. և այդ յաղթութեամբ չէ թէ միայն ամբողջ այն պատերազմին ելքը որոշեց, հապա նաև Սլւնայ անկումը, որով չարաչար տկարացուց զՄստրիա. և Վաբուէոն 'ի հատուցումն իրեն շքնազ վաստակօցը՝ Վուքս Ալքիսիէնայ անուանեց զինքը։

Սինչդեո Վաբուէոն անդին յՄստերլոց կը խորտակէր զթշնամին՝ մեր անխանջ մարաջատն ալ ասդին թիւրօլի մէջ, մեծ բանակին աջովը ուրիշ կարևոր տեղերու տիրելով, որոնց մէջ գլխաւորն էր Վնսբուք, բոլորովին լմնցուց պատերազմը, և շփոթելով ցրուեց Յովհաննէս արշիգուքսին բանակը, Պրէննէր լերան ստորոտներուն վրայ փճացնելով անոր վերջապահը։ Յետոյ Քարինդիա մտաւ և ինչուան Բրեսպուրկի հաշտութիւնը հոն մնաց։ Քիչ ատենէն ուրիշ նոր դաշնակցութիւն մը կազմուելով 'ի Ռուսաց, 'ի Բրուսաց, 'ի Շուէտէ և յՄնգղիոյ՝ Վաղղիոյ դէմ, 1806<sup>ն</sup> Բրուսիոյ մեծահռչակ պատերազմը սկսաւ, և Վէ վեցերորդ զնդին զլուխ կեցած՝ պատճառ եղաւ Վնայի պատերազմին յաղթութեանը, և յետոյ սակաւաթիւ սպրեալ փախստեից ետևէն իյնալով հալածեց քչեց զանոնք, և տիրեց Սակտկուրկի, ուր խել մը պահապան և թնդանօթածիգ զօրք կային և ըստ բաւականի առատ պաշարով ամրացած էին։ Քայց Բրուսիոյ թագաւորը Փրեդերիկոս Վուլիէլմոս, թէպէտ յաղթութեամբ՝ սակայն խոհեմութեամբ մը իր ցրուած բանակին յառաջապահը նորէն կարգի դնելով, մեծ յուսով Ռուսաց օգնականութեանը կը սպասէր։ Ինչ առաջ գնաց Վէ այս նորահաս թշնամեաց ալ և շատ պատերազմներով ջախջախեց զանոնք՝ թէպէտ անհամեմատ նուազ էին իր զօրքերը. մեծ յարձակմամբ մը զարկաւ զՌուսները 'ի Տէբբէն։ Այլաւայ արիւնալից պատերազմէն ետև՝ դէմ կեցաւ անոնց Վէօ

նիկսպերկ նահանջելուն, որով Ֆուէիտ լանտի պատերազմին մէջ ցիր ու ցան ըրաւ անոնց ձախ թւեր: Վաբուէոն բուր նոյն օրուան յաղթութեան պատիւը իրեն ընծայեց, և ամբողջ բանակը բաժնի բաժնի կանչելով ողջունեցին զինքը: Սպանիոյ արշաւանաց միջոց կայսրը հրաման խրկեց իրեն որ ելլէ Սպանիա երթայ. և թէպէտ Վէ հաւան չէր այն պատերազմին, բայց այնու հանդերձ ա կամայ մասնակից եղաւ այն ամէն կուրնէրուն որոնցմով որ Վաղղիացիք մինչև Սատրիտ հասան: Բայց երբ յետ այնքան երկարատե պատերազմներէ Վաղղիացիք ստիպուեցան ետ քաշուիլ, Վէ որ վերջապահ գնդին կը հրամայէր, շատ քաջութեամբ ու պնդութեամբ սրտի առաջնորդեց իր բանակին:

Երկէ վերջը Վաբուէոն Ռուսաստան արշաւելու միտք ունենալով, մեծ բանակին երրորդ խումբը իրեն յանձնեց. և Վէ շատ կոտորածներով զարկու Ռուսները, մանաւանդ վերջին անգամ Ռոսբուայի մեծ պատերազմին մէջ, որով Վաղղիացիք քաղքին տիրեցին, և ինքը Վէ Մոսկոսայի Իլիան պատուանունին արժանի եղաւ: Բայց երբ Ռուսք քաղքին կրակ տուին, և անկարելի եղաւ յաղթողաց այդ աւերակներուն մէջ բնակիլը՝ կայսրը նահանջ ընել հրամայեց: Բանակին վերջապահ գնդին հրամանատարութիւնը, որ դժուարին՝ բայց միանգամայն փառաւոր պաշտօն մը կը համարուէր, քիչ մը ատեն Տալու ընելէն ետև՝ Վէի յանձնուեցաւ, թէպէտ անդադար թշնամեոյն յարձակմունքներէն կը նեղուէր, բայց անով հանդերձ կարելի եղածին չափ շատ վտանգներէ ազատեց վերջապահ գունդը:

Վահանջը կարգով կանոնով եղաւ, որչափ որ այն ձախող եղանակին խրատութիւնը և գազանացեալ թշնամեոյն յամառութիւնը կրնէրէր: Արջապահ գունդը թէպէտ ցրտէն, սովէն և իրազախներուն յարձակմունքներէն շատ բան քաշեց. բայց մարաջախտը ամենուն օգնութեան կը վազէր, ամենուն

պիտոյքը կը հոգար, և ուր որ վտանգ կամ աղէտք մը ըլլար՝ անվրէպ հոն կը գտնուէր արիասիրտն՝ Վէ: Հուսկ յետոյ մերկ իր ունեցած թնդանութեամբ զօրքէն, պատերազմական աղիւն և ձիերէն, և միայն երեք հազար խոնջ և ռգեսպառ եղած զօրքով հասաւ ու միացաւ կայսեր գնդին հետ. մինչդեռ մեծ բանակին մէջ մտքերնին դրած էին որ Վէ ու իր գունդը ձիւնէ լեռներու տակ թաղուած ըլլան: Պէտք էր եղած կորուստներուն ու կոտորածներուն տեղ Վաղղիայէն նոր զօրք, նոր բանակ կազմել. այս դիպուածիս մէջ ահա նոյն պէս շատ զարմանալի եղաւ Վաբուէոնի գործունէութիւնը, որով նոյն իսկ 1813ին գարնան Վերմանիոյ մէջ նորէն իր ստուար բանակներովը զօրացաւ, և Վէ դարձեալ երրորդ գնդին հրամանատարութիւնը ձեռք առաւ: Իւրոյնի և Պորցէնի պատերազմներուն մէջ իր քաջութեքը վրայ զամէնքը հիացուց: Բայց Շլէզիոյ մէջ նեղը մտնելով, և Լէյպնիցի մէջ Ռուսներէն յանկարծակիի գալով՝ քիչ մնաց որ թշնամեոյն բազմութիւն պիտի ընկճուէր, և ահա կայսրը իրեն օգնութեան հասնելով զինքը վտանգէն խալըսեց: Երբ դէպքէն ետև Վէ Տրեզտայի պարիսպներուն տակ եղած մեծ կռուին մէջ ձախ թւէին հրամայելով հոն ալ նորանոր փառաց արժանի եղաւ. նոյնպէս Իլբախայի պատերազմին մէջն ալ մտաւ:

Բայց արդէն բոլոր Եւրոպա միացեալ Վաղղիոյ կործանումն կը սպառնար, և Վաբուէոնի հանձարը միայնակ մնացեր էր այնչափ զօրութեան դէմ դնելու համար: Վէ քիչ անգամ հեռացաւ կայսեր քովէն 1814ին եղած անմահական պատերազմներուն մէջ. բայց երբ տեսաւ որ Վաբուէոն ստիպուած էր սակաւ զօրքով մը զՖրանկֆուրտ պաշտպանելու, կ'ըսեն թէ առաջինը եղած է Վաբուէոնի իմացնելու որ անհրաժեշտ հարկէ կայսրութիւն հրաժարիլ: Վաբուէոն Վէի ձեռքով խել մը բանագնացութիւններ ըրաւ դաշնակից պետութեց զլիաւորներուն հետ, բայց փուճ տեղը:

Վաթուկն Վաթուկն էր և Վե  
 Պուրպոնեանց ծառայութեան մտ-  
 նորներուն մէջ առաջիններէն մէկն է-  
 ղաւ, և Ղուգովիկոս ժԸ մեծապարգև  
 մեծարեց զինքը: Վիչ ատենէն այլ և  
 այլ պատճառներու համար Շաղոտէօ  
 նիմոտ իր Վոնտրէօ ըսուած երկիրնե-  
 ըր ելաւ քաշուեցաւ: Սինչդեռ ինքը  
 հոնտեղ առանձին խաղաղութիւն կ'ապ-  
 րէր՝ թագաւորը յանկարծ իմանալով  
 որ Վաթուկն Ղուգովիկոսի ամուսնւոր ցա-  
 մաբելերէ, հրաման իրկեց Վեի որ ել-  
 լայ Պրզանսօն երթայ, ուր վեցերորդ  
 խմբին հրամանատարն էր: Սակայն մա-  
 րաջախտը յառաջ քան իւր պաշտօնին  
 երթալու, նախ մէկէն Ռարիզ վազեց  
 և թագաւորին ներկայացաւ իր ունե-  
 ցած մտերմութեան վրայ վստահացնե-  
 լու համար զինքը. և թագաւորէն  
 բաժնուելու ատեն՝ յետ միանգամ գո-  
 րովանօք անոր ձեռքը պագնելու՝ ըսաւ,  
 որ շաբ չանցնիր Եւրոպայի խառնարարը եր-  
 կիսի վանդակով իրեն առջև կը բերէ: Եր-  
 բոր Պրզանսօն հետեւ հոն իր զօրքը  
 ժողովելով բանակ կազմեց, և մարտի  
 10ին նամակ մը գրեց Ղուգուա կոմսին,  
 թագաւորին եղբօրը, վստահացնելով  
 զինքը իր հաւատարմութեան վրայ. եր-  
 կրորդ օրն ալ Սուլ մարաջախտին իմա-  
 ցուց որ կը պատրաստուէր Բիւսաճոնի դե-  
 մը ելլելու. և իրօք շուտ մը ելաւ Ղոն-  
 լե-Սօնիէ գնաց: Սակայն Վաթուկն  
 արդէն (մարտ 10) պատերազմի պատ-  
 րաստ բանակով մը Վրնիօսլը և Ղիօն  
 քաղաքները մտեր էր, ու Վեին զօրքերն  
 ալ միաբերան կը ինդրէին որ Ղիօնի  
 վրայ քալեն, չէ թէ կայսեր առաջ գա-  
 լը արգիլելու համար, այլ մանաւանդ  
 որպէս զի իրեն հետ միաբանին:

Ղիօնի շրջաններու Վաթուկն զՊերդ-  
 րան Վեի պատգամաւոր իրկեց որ երթայ  
 յորդորէ զինքը որ անօգուտ տեղը դէմ  
 դնելով քաղաքական պատերազմներու  
 պատճառ չըլլայ. Վաթուկն Պերդրա-  
 նը խարելու ատեն ասանկ ապսպրեց.  
 «Վայ որ համոզես զինքը, բայց չեմ  
 ուզեր որ շատ աղաչես. ապա թէ ոչ կը  
 կարծէ թէ կը վախեմ իրմէ, և կը սկսի

ծանրէն քաշել:», Վակ Վե չկրնալով  
 խուլ ըլլալ իր նախկին տիրոջը յորդոր-  
 ներուն, և լսելով ալ որ դեռ ուրիշ նո-  
 րանոր գնդեր ալ իրեն հետ միաբա-  
 ներ են՝ ժողովեց իր զօրաց գլխաւորները  
 և անոնց յայտարարութիւն մը կար-  
 դաց, որուն մէջ այս խօսքերս կային.  
 «Ղուգովիկոսի վերջը Պուրպոնեանց իրա-  
 ւունքը ցյաւիտեանս կորսուած է. Վաթ-  
 ղիոյ օրինաւոր գահակալութիւնը այս  
 օրուան օրս ազգին ուզելովը Վաթուկ-  
 նի կ'իյնայ՝ որ է մեր տէրը, և մեր վրայ  
 թագաւորելու միակ իրաւունքն ունի:»,  
 Ռայց Սեննայի ժողովքը որոշելով որ  
 նոր զօրաժողով ըլլուի, Վաթուկն իր  
 բանակը Պելձիոյ սահմանագլուխը ժող-  
 վեց. և բանակին գլուխ և առաջնորդ  
 կենալու համար երբոր Ռարիզէն ճամ-  
 բայ կ'ելլէր՝ զմարաջախտն ալ հետը տա-  
 ըաւ: Սաղեուրի մէջ Վե որ 38,000  
 զօրաց և 90 թնդանօթի կը հրամայէր,  
 չկրցաւ լիովին գոհ ընել զկայսրը՝ ժա-  
 մադրեալ ատենին չկարենալով իրեն ո-  
 ղոշեալ տեղը գտնուիլ: Ռայց թէ որայն  
 յիշատակաց արժանի օրուան մէջ Վեի  
 ատենին չհասնիլն ու դանդաղութիւնը  
 իրեն արատ մը բերէ, բայց իրեն ցու-  
 ցրցած արութիւնը խելքէ մտքէ վեր է,  
 ինչպէս էր միշտ: Ղիօն ահեղազօր պա-  
 տերազմին կորստեան պատճառը չէ թէ  
 Վեի դանդաղութիւնը եղաւ, հապա  
 ուրիշ ալ մեծամեծ առիթներ:

Պատերազմէն ետև Ռարիզ դառնա-  
 լով յուլիսի 3ին Ռարիզի դաշնադրու-  
 թիւնը հրատարակեցաւ, որուն երկու  
 տասաներորդ յօդուածը այս ինդրոյս  
 վրայ էր. «Ղիօնէն պիտի չդաչուի ու  
 ունանական անձի կամ ստացուած ու-  
 մայրաքաղաքին բնակիչքը և բոլոր ներ-  
 կայապէս գտնուողները անարգել իրենց  
 իրաւունքն ու ազատութիւնը պիտի վայե-  
 լեն, և ամենեւին պիտի չքննուին և ոչ  
 ալ նեղութիւն մը պիտի կրեն այն պաշ-  
 տօններնուն, կամ ըրած գործքերնուն  
 համար. ինչպէս իրենց քաղաքական  
 մտածմանց և կամ կարծեաց համար  
 ալ:», Եւ աւելի մեծ ապահովութիւն  
 մը տալով կ'ըսէր հնգետասաներորդ յօ-

դուածին մէջ: «Եթէ երբէք այս դաշնագրութեան յօդուածներուն գործադրութեան մէջ դժուարութիւն մը ելլէ, իրաւունքը աւելին պատահար պիտի ըլլայ գաղղիական բանակին և Ռարիզ քաղքին:», Հոս է ահա Եթի թշուառութեան պատճառը:

Վաշնագրութեան այս յօդուածները բոլորովին ապահովուցին զինքը, վասն զի յայտնապէս իրեն շահաւոր էին. ՚ի վերայ այսր ամենայնի իր ընտանեաց սաստիկ թախանձանացը զիջանելով, որ ապահովութեան համար իրեն խորհուրդ կու տային հելուետիա փախչիլ, վերջապէս ամենապարզ զգեստ մը հագած ձամբայ ելաւ. միայն հետն առած էր իր տաճկական փառաւոր սուրը, զոր Վարդէոն ատենօք իրեն ընծայ ըրերէր, և որ դժբաղդաբար յետոյ իրեն բռնուելուն պատճառ եղաւ: Ի իօն հասնելով իմացաւ որ սահմանագլուխը ամենայն զգուշութեամբ կը պահպանեն Ղարսիացիք: Հոն եղած միջոցը լսեց դարձեալ որ զինքն ալ հայրենեաց մատնիչներուն մէկը սեպեր է Պուրպոնեան կառավարութիւնը, և թէ որ ձեռք իյնալու ըլլայ զինուորական ատեանով պիտի դատուի: Եթ առանց ատեն կորսընցընելու մէկէն Պրասուի տիկնոջ գղեակը ապաստանեցաւ, որ իրեն ամուսնոյն ազգականն էր, Վանդալ նահանգին մէջ ( ) վերների մօտ: Բայց տէրութիւնը կասկածի երթալով խուզարկութիւնը ընել տուաւ գղեկին մէջ ու զինքը բռնեց:

( ) գոտոսի 19ին Ռարիզ տարուելով նոյ. 8ին զօրավարաց ատենի մը դիմացն հանուեցաւ, որուն անդամներն էին՝ նախ մարաջախտն յուռտան՝ նախագահ ժողովոյն, յետոյ Սասէնա, Սուրթիէ և ( ) ժրո մարաջախտները, և տեղապահ զօրավարի Վազան, Վաբարէտ և Սիլաթ: Բնաջ Սոնէյ պիտի ըլլար ժողովոյն նախագահը, բայց երբ այն յանձն չառաւ այսպիսի մեծ մարդու մը դատաւոր նստելու՝ վար ձգեցին զինքը իր պաշտօնէն, և երեք ամսուան բանտարգելութեան դատապարտուեցաւ: Համ գղեկին մէջ, և տեղը

անցաւ յուռտան իր երիցութեանը պատճառաւ: Բայց Եթ բողոքեց թէ ժողովը ամենեւին իշխանութիւն չունէր զինքը դատելու. որովհետեւ ինքը ծերակոյտի անդամ ըլլալով, կ'ուզէր որ նոյն ժողովը ընէ իր քննութիւնը: Արան եղած ամբաստանութիւններն էին նախ իրրե մատնիչ թագաւորին, և երկրորդ տէրութեան անդորրութիւնը խանգարող: Ինչպէս որ խորհրդականներն ալ ամենամեծ անխոհեմութիւն մը ըրին՝ ուզելով որ յանուն Սարոպայ դատուի աս խնդիրս: Եթ թէպէտ և բողոքեց դաշնակից պետութեանց երեսփոխաններուն, որ ըստ Ռարիզու դաշնագրոյն չէր կրնար իրեն վրայ դատաստանական քննութիւն ըլլուիլ, բայց իրեն բողոքը բանի չեկաւ. և երբոր Սիլլընկընէն այս դաշնագրոյն մեկնութիւնը ուզեցին՝ պատասխան տուաւ թէ՛ «Վաշնագրոյն այն խօսքը միայն օտարականաց համար էր, և ոչ թէ Սուրպիկոս ԺԷ՛ հպատակացը համար:», Բայն ատեն ՚ի վերջին հարս ումանք խորհուրդ տուին Եթի որ իրեն օտարագլխի ըլլալը ցուցնէ. որովհետեւ ըստ սահմանագրութեան Սիլլընկոյն որ նոյն տարին գումարուած էր, Սաար-Սուի գաղղիական հողէն դուրս ձգուած էր: Եթ յանձն չառաւ այս ցածութիւն, որով ապրանաց ուրիշ հնարք մը չմնաց բայց եթէ ահաւոր վճռոյն սպասել. և յիշուաւ ի 1815 դեկտեմբերի 6ին բազմութիւն քուէից առաւելութիւն զինքը մահուան դատապարտեցին: Պէտիէ, Տիւբէն ջատագոյններն ալ բանի մը ձեռնհաս չեղան: Իսկ ինքը Եթ եթէ բանտարգելութեան ատեն, եթէ դատաւորաց առջև, և եթէ նոյն իսկ իր վճիռը լսելն ետև նոյն քաջութիւնը ու նոյն ոգին պահեց իր վրայ, որ իրեն զինուորական երկայն ասպարիզին մէջ երբէք միջոց մը ձեռքէ չէր թողուցած, մանաւանդ թէ բոլոր կենացը նկարագիրն էր. վասն զի ինչպէս յարձակման մէջ կրակոտ ու սոսկալի էր, նոյնչափ ալ նահանջման մէջ հանդարտ ու տոկուն էր:

Երկրորդ օրը առաւօտանց կանուխ տին զինքը Ի իւքսանպուրի պալատին պարտէզը տարին, ուր յաջորդ առաւօտը հրացանի գնտակներն իրեն արի կեանքը վերջացուցին: Երբոր մահուան ժամադիր վայրկեանը եկաւ՝ աներկիւղ ոգով երեսը դէպ 'ի զինքը սպաննելու պատրաստ կեցող զօրաց դարձնելով, յետ միանգամ զինքը դատապարտող ատենին դէմ բողոքելու, ձախ ձեռքովը գլխարկը վար առաւ և աջը սրտին վրայ զնելով՝ հաստատ ձայնով մը կանչեց. « Ինկերք, կատարեցէք ձեր պարտքը և հոս նշան առէք: », հազիւ այս խօսքս ըսաւ, և ահա գնտակներուն հարուածներէն գետին գլորեցաւ: Իսկ ճամուսնոյն բոլոր ջանքն ու աշխատութիւնը պարապի ելան, և իրեն ուրիշ բան չէր մնար ընելու՝ եթէ ոչ իր ցաւով նշխարները տեղ մը ամփոփել: Ինչոյն ութին ընտանիքը զինքը Բարիզու Բէրլաչէզ ըսուած գերեզմաննոցին մէջ թաղել տուին. և ճիշդ իր մեռած տեղը ասկէ վեց տարի առաջ 1854ին իրեն պղնձէ արձան մը կանգնուեցաւ: Իր մահուանէն ետև ընտանիքը իրեն յիշատակարանները 'ի լոյս ընծայեցին, որ երկու հատորի չափ են: Եւ չորս որդի թողուց. առջինը, որ 1803ին ծնած էր, իշխան Սոսթոլայի կոչուեցաւ, 1831ին Գաղղիոյ ծերակուտին մէջ մը տաւ, և յետոյ մեծ երգահանի անուն հանած է. երկրորդը Գուքս Ելքինկէնայ, վաշտի զօրավար եղաւ և 1854ին հոգեւորական վախճանեցաւ Կոստանդնուպոլիս, վերջին Խրիմու պատերազմին սկիզբները, իր մօրը մահուան լուրը առնելէն քանի մը ժամ ետև. իսկ մէկու երկուքը կը կոչուին Եստիար և Եստէն Եւ:

**Ինչո՞ւն էր զանազան քերթերէն:**

Ինչո՞ւն էր զանազան քերթերէն ըստ հասարակ կարծեաց բոլոր բանաստեղծական գրուածոց մէջ ամենէն յարգին

սեպուած է, և միանգամայն լաւ յաջողցնելը ամենադժուար: Եւ այսինքն է թէ անանկ զուարճալի և ախորժալուր պատմութիւն մը գրելու համար որ նաև լի ըլլայ պատշաճ դէպքերով, և զանկէկայ փոփոխութեամբ բարուց և նկարագրութեանց կենդանացնելու համար, և երկայնութեան մէջ ամէն անձի յատուկ կիրքն ու գրութեան վսեմ ոճը պահելու համար՝ ինչպէս որ դիւցազներգութիւնը կը պահանջէ՝ շատ մեծ ճիգն պէտք է բանաստեղծական հանձնարոյ: Ինչոր համար է որ ամենաքիչ եղեր են այս ճիւղիս մէջ յաջողոցները. և կան քանի մը անանկ խիստ քննադատներ որ հազիւ կը հաւանին Եստիարին և Եստէնին զուրս եղած աս տեսակ քերթութեանց դիւցազներգութիւն անունը տալու:

Ինչո՞ւն էր զանազան քերթերէն այլ և այլ տեսակ բանաստեղծական ճիւղերու մէջ ամենէն աւելի բարոյական ունեցողն է. բայց իրեն այս վախճանին համար, որ է՝ ինչպէս ըսինք յառաքինութիւն յորդորել, բաւական չէ Եստիարին առականներուն պէս ամբողջ պատմութեան վերջը մէկ բարոյական մը ունենալը. վասն զի ոչինչ ու մտտի շահ մըն է երկայն դիւցազներգութիւն մը կարգալ ու միայն վերջը քանի մը հասարակ բարոյական խրատներ քաղել: Ինչո՞ւն էր զանազան քերթերէն մը արդիւնքն է որ առանձին մասեր տպաւորութիւն ընեն ընթերցողին մտքին վրայ, ոչինչ նուազ նաև բոլոր քերթութեան մեծամեծ օրինակներ ընթերցողին առջևը հանդիսացնելով, ու վե՛հ զգացմունքներով իրեն սրտին եռանդը վառելով և քան զինքն 'ի վեր բարձրացնելով: Իսկ հեղինակին դիտած վախճանն է մեր գաղափարները մեծցնել առ մարդկային կատարելութիւն, կամ այսպէս ըսենք, զարմանքնիս շարժել: Եւ որ ասիկայ չկրնար ըլլալ՝ բայց միայն դիւցազնական գործոց և առաքինի բնաւորութեանց յարմար տեսարաններ բանալով մեր առջևը. վասն զի գերազանց առաքինութիւն այն է որ 'ի վեր քան զա-